

Վիկտորիա 1901ին ամուսնացաւ կոմս Կուխտայ Բոմբրիլի հետ, և Վենետիկէն Բերուճիա փոխադրուեցաւ: Բոմբրիլին քաղաքագէտ և միանգամայն գրագէտ էր՝ և երեսփոխան՝ իտալական խորհրդարանին, և քարտուղար եղած Երեսփոխանական ժողովոյ Նախագահին: Կ'ըստի՝ թէ Բոմբրիլի նոյն իսկ քաղաքական խնդիրներու մէջ Վիկտորիայէն կ'առաջնորդուէր:

Իտալական գրական մամուլը շատ գնահատական տողեր նուիրեց Ալանուրի բանաստեղծական կարողութեան, երբ հրատարակ հանեց ան 1903ին իր անդրանիկ հատորը, Յախտենական գրոյցը, որուն մէջ ամփոփուած են բանաստեղծուհւոյն ցիրուցան քերթուածները:

Այդ հատորը՝ թարգմանեց Ալանուրի անդրանիկ հայ թարգմանիչը՝ Հ. Ա. Ղազիկեան, ընդարձակ յառաջաբանի մը մէջ հայ ընթերցողներուն ներկայացնելով հայ Վիկտորիան՝ ինչ որ է իտալական գրագէտ — քննադատներուն դիմաց:

1908ին Նոր քնարակաները<sup>2</sup> (Nuove liriche) հրատարակեց, որ նոյնպէս մեծապէս գնահատուեցաւ: Դուրս մնացին այդ հատորէն երկու տարուան մէջ հրատարակած քերթուածները, որոնց վերջիններէն է «Սաֆֆոյի վերջին երգը»՝ Գեղունիի մէջ հրատարակուած, որ իբր իսկ վերջինն ըլլալու սահմանուած էր, և անտիպ մնացած Վաղը քերթուածը՝ որուն մէջ պիտի մարէր ինքը բանաստեղծուհին ողբալի մահով:

Վիկտորիան ամիսներով արդէն կը տառապէր հիւանդութեամբ. և գինքն ծանր գործողութեան ենթարկելու համար՝ Հոռոմ կը փոխադրեն. բայց այդ ևս չփրկեց զինքն, և 7 մայիսին աւանդեց հոգին: Երկրորդ օրը իր ամուսինը չտոկալով զգացած ցաւին՝ անձնասպան եղաւ, հրապարակի վրայ թողլով ողբերգական յուզիչ տեսարան մը:

Սրտաշարժ մահերը՝ Վիկտորիայի գրական արժէքին վրայ շատ բան աւելցուցին. այնպէս որ զինքը իտալական առաջին բանաստեղծուհին կոչեցին. մոռնալով վայրկեան մը Ատտա Նեկերին:

Հանդարտ գրագէտներուն դիմաց կը մնայ Վիկտորիա ընտիր բանաստեղծուհի մը, բայց ոչ «Խառախոյ մեծ բանաստեղծուհին»։ ան զգայուն, համակրելի, աշնուական, բարձր գրիչ մ'եղած է:

— «Մրցանակը Մուսաներուն քովն է», ըսած է իրեն Գարտուչչին:

Հ. Մ. ՊՈՏՈՒՐԵԱՍ

Ա Ր Յ Ո Ւ Ն Ք Ն Ե Ր Օ



25՝ որ լուսնակն քո շիրմին կը նայի  
 Իր արծաթէ արտասուքներն ցօղելով.  
 Հոյլ գեփիւռներն անուշաբոյր գարնայնի  
 25՝ որ կը լան գերեզմանիդ քարին քով:  
 25՝ որ լուսնակն քո շիրմին կը նայի:

Աւ իմ հոգին է վըշտահար, սրգաւոր,  
 Տրիտոր սոխակ, խեղճ, բուճազերկ՝ չոր ծառում.  
 Մերթ փախու՛ում են գաղտնի վայրեր հեռաւոր  
 Մեղմիկ սիւքերն հեծեծանքովս թաթաղուն:  
 Աւ իմ հոգին է վըշտահար, սրգաւոր:

Գերեզմանիդ լըռութիւնն են խանգարում  
 Մեղմ գեփիւռներն հեծեծանքովս բեռնաւոր,  
 Հըծծում են քեզ, — «Քո Յիշատակն մի սըրտում  
 Վառ է անվերջ մի երկըրում հեռաւոր»:  
 Գերեզմանիդ լըռութիւն են խանգարում:

Հողի ծոցից նայիր, օ՛ Քոյր, Լուսնակին,  
 Երբ նա մաղուի հաստ ծառերի երկզրից.  
 Գիտացիր թէ՛ ջինջ արցունքներն դառնազին  
 Լուսնակն քեզի բերաւ սըրտէս սրգալից:  
 Հողի ծոցից նայիր, օ՛ Քոյր, Լուսնակին...

ԱՐՏԵ ԵՐԿՈՒՅ

1. Հ. Ա. Ղազիկեան առաջին անգամ «Լուսնակնը» 1898ին գրաբար թարգմանեց:  
 2. Հատորն մէկ մասը հրատարակուած է արդէն Յա-

ստենական գրոյցի հայ թարգմանութեան մէջ — Յացածք ևս պիտի թարգմանուի Բազմ.է մէջ: